

# Ս Ի Ռ Ա

Ժ Գ. Տ Ա Ր Ի — Ն Ո Ր Շ Բ Զ Ա Ն

1939

♦ Յ Ո Ւ Ն Ի Ս ♦

Թ Ի Ւ 6

## ԽՄԲԱԳԻՐԱԿԱՆ

### Հ Ո Գ Ե Գ Ա Լ Ո Ւ Ս

Նաբաթ մ'առաջ Հայաստանեայց Եկեղեցին տօնեց իր ամենէն շնորհաբեր տօներէն մին, Հոգեգալուսարք: Քրիստոնէական Եկեղեցւոյ մտածումին մէջ, ան ներքին քմախթարութեան, կորովի, խանգամառութեան, քաղցր ու կենդանի ուրախութեան, և մանաւանդ քաջութեան խորհրդաւորումն է: Աստուծոյ հոգին աշխարհի մէջ բնակելուն, և մարդոց հետ ըլլալու գաղափարին պանծացումը:

Հոգեգալուսարք իրապէս ծննդեան օրն է քրիստոնէական Եկեղեցւոյ. իր հիմնադրի նման Եկեղեցին եւս նոր եւ կուսածին էր, իբր արզասիք երկնքի եւ երկիքի խորհրդաւոր միութեան, եւ Տիրոջ ծննդեան, զորդունէութեան եւ մահուան, Յարութեան և Համբարձման անօրինութիւնները կ'առաջնորդուէին այս զերագոյն վայրկեանին, ուր Տիրոջ մարդացած կեանքին զօրութիւնը կը մարմաւարուէր կենդանի գործարանաւորութեան մը մէջ՝ բնակուած Ս. Հոգիով, որ ասամանուած էր ափոնելու իր անմեռ ներգործութիւնը բոլոր ժամանակներու մարդոց, համաձայն Տիրոջ խոսաւումին, թէ ես ձեզի հետ պիտի ըլլամ ցվերջ աշխարհի:

Առաջին անգամ չէր որ աշխարհ կ'այցուէր աստուածային հոգիով. դարեր շարունակ այդ Ս. Հոգին լեցուցած էր Խարայէլի մարդարէները, և առաջնորդած զանոնք Աստուծոյ և մարդոց, Եղիսայի տեսիլքին մէջ ան կը յայտնուէր մեղմ և անոյշ հովի մը նման, ի միմիթարութիւն անոր խոռված և ամբոխեալ հոգիին: Կրակի հաղորդութեամբ պիտի ընդունէին Ս. Հոգիի չնորհը Խսայի և Երեմիա մարգարէները, իբրնց առաքելութեան նախօրերուն. Վասնզի լեզուն դործիքն է աստուածային ճշմարտութեան: Եւ կրակի լեզուներով պիտի իշնէր առաքեալներու խոստացուած Միմիթարէին ալ, իր ներկայութեան կարօտ առաքեալներու մէջ, ողնորելու, և պատրաստելու համար զանոնք իրենց զերին:

Խնչ մեկնութիւն ալ տրուի Հոգեգալստեան հրաշքին, իր խորքին մէջ անիկա բարձումն է, ինչպէս Եկեղեցւոյ Հայրերը ուզած են զիսել այնքան խորհրդամտօրէն, աշտարակաշնութեան արդինք լեզուներու խառնակութեան և ցեղերու բաժանման, ընելու համար Ս. Հոգիով ի Քրիստոս մի՛ բոլոր ազգերը:

Եկեղեցւոյ ներքին կեանքի հիմնական և կերպոնական իրողութիւնը Ս. Հոգիի չնորհն է, որով Եկեղեցին սուրբ և հոգեկիր մարմինը կ'ըլլայ Քրիստոսի:

Այս հոգեկան ներկայութեամբ՝ Եկեղեցին կը մնայ շարունակական հաղորդութեանը մէջ իր վերացած Տիրոջ հետ:

Թերեւ քիչեր դիտած ըլլան այն խորհրդաւոր մօտութիւնը, որով այս տօնը շղթայուած է մեր Եկեղեցւոյ տօնակարգի մէջ ուրիշ շատ կարևոր՝ մեզի համար խիստ սրտազրաւ յիշատակներու շարքի մը, Ս. Հոփիփիմեանց, Ս. Լուսաւորչի վիրապէն ենելու, Ս. Էջմիածնի տօներուն, որոնք կը յիշեցնեն հաւաքական գարձը հայոց ի քրիստոնէութիւն, մէկ մէկ զրուազներ՝ իրենց ամրութեանը մէջ այնքան բախտորոշ, որքան հոյակապ ճիզի մը, զոր այս ժողովուրդը պիտի ընէ իր պատմութեան անկիւնազարձին:

Նոր ժամանակներու մէջ, հոգիի ազդման կերպերը կը տարրերին. Խարայէի մարգարէները, հովիլ ժողովուրդի մը քարոզիչներն էին, իսկ Առաքեալները պիտի խօսէին ամրող քաղաքակրթուած աշխարհի մը: Խշաններ, թագաւորներ և իմաստուններ, ազդեցութեան շրջանակին մէջը եղան անոնց: Ի՞նչ էր այն զօրութիւնը, որ մինչեւ այն ատեն վախկու եւ դողահար այդ ափ մը մարդիկը զօտեպնդեց ու մագիստացուց: Ի՞նչ էր այն անսովոր եւ ձգողական ուժը որ հազարաւորներ իրենց կ'առաջնորդէր, եւ այն հաւաստիքը՝ որ գիրենք սիրով մահուան կը տանէր զողացնելով դասաւորները ու իշխանաւորները, եւ զարմացնելով ժամանակի հեթանոս իմաստաէրները: Ուրկէ՞ այս բոլորը, եթէ ոչ այն խորունկ ստուգութենէն, թէ Յիսուս իրենց հետ է, թէ Ս. Հոգիին հեղումով նորոգուած՝ անոնք իրենց մէջ կը տաճարակրէին Փրկիչը:

Մի՞ զարմանաք թէ ինչպէս կ'ազդէին անոնք, երբ մարդկօրէն այնքան քիչ պատրաստուած էին այդ գերին. Չի բաւեր ամէն բան վստահի Աստուծոյ չորհին, խարիսխն է ան անշուշտ, բայց միեւնոյն ժամանակ մարդերն ալ ինքինքնին հարթարեցին աստուածային ընկալման, ըլլալու համար անօթներ Ս. Հոգիին, առանց գաղրելու մարդկայինին պատկանելէ. հոս է տօնին մեզամօտ և իւրացուելիք գասը: Քրիստոս որուն յաւերժական ներկայութիւնը կը զգան անոնք, լոկ խտէական զոյութիւն մը չէ անոնց համար, արաւադրուած իրենց անցողակի յուղումներէն: Ոչ ալ մարդկային տեսակ մը զաղափարատիպ, զորս իւրաքանչիւր սերունդ ստէպ իր մտքին մէջ կը ստեղծէ, անոր փոխ տալով յանախ լեզուն իր սեպհական ներշնչումներուն և մտածումին. Կ ոչ ալ պարզ յիշատակ մը, որուն պատկերը կ'ուրուանայ մեր մտածումին մէջ ժամանակի մը համար միախն:

Անոնց զգացած Քրիստոսը աւետարաններու կենդանի Քրիստոն է, և նոյն կը մնայ Ան նաև այս դարու իր աշակերտներուն համար, որոնք նոյն կերպով կը զգան զայն ինչպէս առաջինները, և կրնան ըսել Ս. Պօղոսի հետ, թէկ զինք չենք ճանչնար ըստ մարմնոյ, բայց կը ճանչնանք ըստ հոգւոյ:

Սիսնի Վերնատան մէջ Ս. Հոգիի չորհուվ հրեղինուած խեղճ ձկնորսները կը գառնան առաքեալներ, և անմիաս քարոզուներ քրիստոնէական լոյսին և երկնքի թագաւորութեան: Խղուր չէ ըսուած թէ կեանքերու ճակատազիրը վարելու համար պէտք է Աստուծմէ կիշուած ըլլան մարդկի. Հոգեզալուսը կոչումի այդ օրն է, հոգիներու մաքրութեան օրը, մեր ներսի հեթանոս աշխարհը լուսաւորելու և սրբելու առիթը, վասնզի մեղքը ուրիշ բան չէ մարդուն մէջ, բայց եթէ բացակայութիւնը Աստուծոյ:

Այսօր և միշտ աշխարհ պէտք ունի այդ Ս. Հոգին, այսօր մարդեք պէտք ունին երկնքի օժանդակութեան և միխթարութեան. Բարելոնի լեզուա-իառնակութիւնը նորէն կ'իշխէ հոգիներու և ազգերու մէջ, և քաղաքավարթու-թեան ու Աստուծոյ թագաւորութեան աշտարակը կը մնայ անաւարտ: Պէտք ունինք կրակէ լեզուներու չնորին համայնալի ընելու ճշմարտութիւնը նոր սե-րունդներուն, պէտք ունինք Ս. Հոգին պարզեցուած օրբութեան, նորոգումին, և քաջութեան, պարտութեան կարենալ մատնելու համար հոգիներու գժոխքը, և աշխարհի հեթանոսութիւնը: Որպէսզի մարդու իրական արժէք մը ներկայացնէ, պէտք է որ հոգիոր շունչ մը ըլլայ իր ներսը, իրեւ ի վերուստ իշած՝ թափուած խորհուրդի մը խօսուն արտայայտութիւնը. և որպէսզի կարելի ըլլայ այդ ար-ժէքը ծաւալել հոգիներու մէջ, պէտք է կրակէ լեզուներու չնորիլ ընդունել, ճշմարտութեան կրակէ քարոզը հնչեցնելու հոգիներուն:

Որքան տեղին է յիշել Առաքեալին խօսքը այս տօնին աւիթով, «Մի տրտմեցնէք Սուլը Հոգին»: զի այսօր մեր քաղաքակրթութիւնը իր բոլոր յա-ւակնութեանց հակառակ ուրիշ բան մը չունի եթէ ոչ աշխարհածաւալ «հայ-հոյանք» մը ընդդէմ Սուլը Հոգւոյն: Եթէ երբեք քաղաքակրթութիւնը հոգինե-րու «կրթութիւնն» է՝ ամէն ատենէ աւելի այսօր անհիկա կորակոր պարտութեան մըն է ենթարկուած: Անզիթութիւնը, ոճիրը, ամէն ժամանակէ աւելի այսօր ա-պերասանօրէն կ'իշխեն, և Քրիստոսի հոգին նահանջի մը մէջ է: Նոր վերնա-տուն մը պէտք է, քիչ մը յոյս և բարոյական բաշխելու մեր օրերու ուղեկո-րոյս մարդկութեան, որ քաղաքակրթ աշխարհը կը ներկայացնէ, և մեր Եկե-ղեցւոյ վայրավատին զաւակներուն, որոնք Սփիլոքի տրտութեանց մէջ՝ լքուած իրենց բոլոր յոյսերէն Անոր միայն կարող են ապաւինիլ:

Նոր վերնատուն մը հոգիներու հրեղէն մկրտութեան:

ԽՄԲ.

## ԿՐՈՆԱԿԱԿԱՆ

### ՄԵՂՔԸ ԵՒ ԱՆԿՈՒՄԸ

Ա. — Անկումի եւ Սկզբնական Մեղքի աստուածաբանական վարդապետութեան նիմը փորձառութեան մէջ:

«Ակզրնական Մեղքուի եւ «Անկումի» վարդապետութիւնները աստուածաբանու-թեան մասեր են: Աստուածաբանութիւնը կրօնքին գիտութիւնն է. անոր սկիզբը մարդուն իր կեանքը հասկնալուն ճիգին մէջն է. միշտ նախ կրօնքը կուգայ յետոյ աստուածաբանութիւնը. փորձառութիւնը կը հանիսէ փորձառութեան վրայ խորընդա-

ծութիւնը, և այս երկուքը պէտք է շփո-թուին: Մարդը նախ կ'ապրի յետոյ կը խոր-հի, ըստ այսմ զարդանալի չէ երբ տեսնենք թէ այնչափ սերտօրէն միացած այս երկու զարդապկետութիւնները մէկն ի մէկ իրենց կատարեալ ձեռվ յատնուած չեն այս զար-գացումի երկար զամանութիւն մը ունին ի-ւենց ետին: Ուրեմն մեր առաջին պարտա-կանութիւնը պէտք է ըլլայ նկատի առնել թէ՝ ի՞նչ են փորձառութեան այն իրողու-թիւնները զորս այդ վարդապետութիւնները կը ջանան արտայայտել, և թէ ի՞նչ է ա-նոնց յարաբերութիւնը գործնական կրօն-քին մէջ:

Սկզբնք այն հասարակ սեղիքէն ուր կը համաձայնին բոլոր քրիստոնեաները: Ա-մէնք ալ գժուաբութիւն չունինք ըմբռե-լու թէ ի՞նչ ըսել է աներգործական մեղք: